

Մատենադարան «ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» թիւ 1

ՌԵՎՏԳԵՆԵԱՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ

ԲՆԱԳԻՑԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ

Ն Բ

ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

ԴՈԿՏ. Յ. ԳԱՐԱՆՑԻԼԵԱՆ



Կ. ՊՈԼԻԱՆ

Տպագր. Պ. ՍԱԿԻԱՆԻ

ԽԶԽՀ

ՌԵՕՆՏԳԵՆԵԱՆ

ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ

ԲՆԱԳԻՑԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ

Ե

ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

ԴՈԿՏ. Յ. ԳԱՐԱՆՑԻԼԵԱՆ



Կ. ՊՈՂ. Ա. Ա.

Տպագր. Թ. ՍԱԳԻՍ. ԵԱՆ

ԽԶԽՀ

մէն և կամ թէ վերջապէս, եթէ որ ինտիբը
մակածիչի մը չուրջը՝ կը դառնայ, երկրոր՝
գական մակածական հասանքին ձգառմէն։
Երկու լեցուն հաղորդիչներու հեռաւորութիւն
մը ուր կը հայ կայծ մը ցատկել՝ պայթուցիչ
Հեռաւորութիւն (distance explosive) կը
կոչուի. Եթէ հսանքը 3000 վօլտ ձգառլութիւն
մ'ունի, այն առեն կը հայ միայն կէս միկրոմար
հեռաւորութեան մը մէջ կայծէ կամուրջ մը
ձգել, ուրեմն եթէ կ'ուղենք 20 միկրոմար
հեռաւորութեան մը վրայ կայծ արագլրել,
պէտք է 30,000 վօլտ ձգառլութիւն մը։
Դիանալով որ Գալվանիան ուսոր (élément
galvanique) մը, ինչպէս որ մեր առւներ
ուն մէջ էրրեւ եկեկարական գանգակ (son-
nerie électrique) կը գործածուի, միայն
մէկ կամ երկու վօլտ ձգառլութիւն անի, և
թէ եկեկարուժային մեքենաներու (machine
dynamo-électrique) ձգառլութիւնը՝ եկեկ-
արական լոյս արձակելու համար 110 վօլտ
է, և թէ եւրասպայի քաղաքներու փողոցներ
ուն մէջ բանալ եկեկարական հանրական քերը
(tramways électriques) 500 վօլտ ձրդ-
առլութիւն ունին, հետեւաբար կը հանք ե-
րեւակայել թէ որքան մեծ ձգառլութիւն
պէտք է ունենայ եկեկարականութիւն մը,
որպէս զի օդի ամենափոքր սարածութեան
մէջ կարենայ կայծ արձակել։ Ուրեմն կը ցանք
համոզովի թէ օդը որ աստիճանի ընդդիմա-




հարութիւն (resistance) կը դորձէ եղեկառականութեան անցքին, որուն յաղթելու համար արագաքոյ կարգի բարձր ձգտավութեանց կը կարօսի :

Բայց այս բանս միայն աեղի կունենայ զմել շրջապատող օդին թանձրութիւնն մէջ : Բնագիտութիւնը մեզի սրվեցուցած է որ օդին խստաթիւնը իւր ներգործած ճնշումն կը չափաւի : Բնագիտութեան մէջ օդին բնական ճնշումը (pression atmosphérique), որուն բնագէտները կարծ կերպով միառլորդ (atmosphère) անունը կուտան, այն ճշնշումն է որ ըստ Տորիչելիի 760 միլիմետր բարձրութիւն ունեցող մադիկի սեան ծանրութեան կը հաւասարի : Ասիկա օդին միջն ճնշումն է, ծովերտ մակերեւոյթին վրայ չափաւած . խոկ լեռներու վրայ օդին խստաթիւնը նուազ է, այսինքն ճնշումը պակաս է : Բնողուներով որ օդին բնական ճնշումը 760 միլիմետրի հաւասար է, ուրեմն եթէ ամանի մը միջն օդահան մեքենայով (machine pneumatique) օդը պարպինք մինչև որ օդին ճնշումը 1 միլիմետրի հաւասարի, այն ատեն կը անոնենք որ առաջուան գանուած օդին $\frac{1}{760}$ րդ մասը միայն կը գըտնուի :

Այժմ կը մնայ փորձերով հաստատել թէ արդեօք անօրացած օդն ալ եղեկարականութեան անցքին այնքան մեծ լոնդիմահարու-

թիւն կ'ընէ որչափ բնական օդը : Այս փորձելուն համար սպակիէ խողովաճներ կը գործածուին : Պատկեր 2ը կը ներկայացնէ երկու հատ այս խողովաճներէն : Պատկերին

(ա)ը կը ներկայացնէ անօրացած օդով լեցուն սպակիէ խողովակ մը, որուն երկու ծայրերը գոցուած և միայն երկու թեկեր անցուած են : Այս երկու թեկերը որոնց կը բնականք էլէկտրէլէր (électrode) անունը տալ, բարձրածինչ եղեկարական աղբիւրի մը հնա, օր. համար կայծարասաղրիչի մը երկորդական բեւեռին հնա կը կապուին : Այն եղեկարակերը որ գրական եղեկարականութիւն կը տանի կը կոչուի վերաբերութ (anode), խոկ միւսը որ միասական եղեկարականութիւնը տանեալ է կատկեր 2



Պատկեր 2

ներկու կը ծառայէ վայրութ (cathode) կը կոչուի : Եղեկարակերները ամէն անդամ պարզ թեկեր չեն ըլլար, պէտք եղած ժամանակ կարելի է այս թեկերուն ներքին ծայրերուն մետաղէ տախտակներ (plaques) են . անցընկել :



Մինչդեռ պատկերիս մէջ (ա)ը այնպիսի
խողովակ մը կը ներկայացընէ որուն մէջի
օդին անօպտիկանը լնաւ չի կրնար փոխութիւ,
(բ) խողովակին երկու ծայրերը ծորակներու
միջոցաւ կարեկի կ'ըլլայ ուղուած ժամանակ
դրսի օդին հետ յարաքերութեան մէջ մանել
կամ թէ մէջը ուրիշ կազեր լիցընել։ Երկու
եկեկարաբերները հոս փոխանակ երկու ծայ-
րերը գտնուելու կողմնակի հաստատուած են։


Դործելու սկսելէ յառաջ նախ խողովակին
մէջ գտնուած օդը օդահան մեքենայի միջո-
ցաւ կ'անօպրացնեն և յետոյ կայծ արտադրող
ժակացիչի մը երկրորդական բեւեսին հետ կը
միացնեն (1)։ Ցորչափ որ օդին խառութիւնը
չփոխուի չի կրնար կայծ արտադրել, նոյն իսկ
երբոր օդը խողովակին մէջ անօպրանայ չէ
կարեկի բան մը նշմարել, մինչեւ որ 760 մի-
լիմետրի վրայ գտնուող օդի ճնշումը 6-8 մի-
լիմետրի լինէ, այն ժամանակ միայն կը
տեսնուի երկու եկեկարաբերներու միջեւ պայ-
ծառ և մանուշակացոյն լոյնէ ժամանութիւնը
չի կրնար բոնել և բոլորովին ուղիղ դժի մը

(1) Յնիթացս պիտի տեսնենք որ մակածիչ գործիքի
մը տեղ եկեկարական մեքենայ մալ կարեկի է գործա-
ծել, որովհետեւ՝ թէպէտեւ նուազ ոյժով եկեկարակա-
նութիւն մը կը մատակարարէ, բայց արտաքոյ կարգի
բարձր ծասողութիւն ունի:

կրայ չ'ընթանար, բայց մէկ եկեկարաբերէն
դէպի միւսը կ'երթայ։

Եթէ օդը աւելի անօպրացընենք, մինչեւ
որ ճնշումը 3 և 1ի միջեւ տատանի, այն ա-
մեն վերոյիշեալ մանուշակագոյն լոյսը կը
տարածաւի խողովակին ամբողջ լայնութեանը։
Նոյն պահուն նաև երեւան կ'եղի՛ որ այս
լոյսը համա-

տարր չէ այլ
միթին և լու-
սաւոր խաւեր
իրարու կը յա-
ջորդեն։



Այս խողո-
վակները զա-
նալան ձևեւ-
րով շինուած
են և լուսա-
ռու ու ըներու
մէջ կը գոր-
ծածուին, ոչ Ա Պ
միայն այս նկարագրուած երեւոյիները ցոյց
տալու, այլ և իրբեւ դիտնական խաղաղիկ
մը։

Այս խողովակներուն մէջ յետոյ 1-3 մի-
լիմետր ճնշում ունեցող ուրիշ կազեր (1) լիցը-

(1) Շատ անզամ փոխանակ օդի ուրիշ կազեր ալ
կը գործածուին Գայլերի խողովակները լեցնելու հա-

նեղով կը փակեն։ Այս խողովակները առաջին անգամ Գերմանիոյ Բոն քաղքին նշանաւոր ապակենդործ Գայզլեր շինեց, այս պատճառամ Գայզլերի խողովակներ (Geissler'sche Röhren) անուամբ ալ կը յորջորջուին։ Պատկեր Յը կը ներկայացնէ Յ տեսակ խողովակներ։ Ինչպէս որ պատկերէս կը տեսնուի այս երեք տեսակ խողովակները զանազան ձևերով ծռումներ և գալարումներ ունին։ Ելեկտրական հոսանքը բարոր այս մանուածապատ յշամնները կասարելէ յեսոյ՝ դրական ելեկտրակերէն գէպի ժիստական կը չուէ։

Գայզլերի խողովակներուն տուած լորին գոյնը իւր մէջ գանուած կազին տեսակէն կախում ունի, օր. համար ջրայինը (hydrogène), Բորակածինը (azote), և. բոլորովին ուրիշ փայլ կուտան քան թէ օդը։

Եթէ Գայզլերի խողովակներուն լորին ույթը լու մը գիտերու ըլլանք, կը տեսնենք որ փայլող գալուաւէնը վերտուլի և վայրուղի միջև միեւնոյն կերպով չի տարածուիր, այլ ժիստական ելեկտրաքերը կազոյտ և նուրբ

մար։ Շատերուն բաղադրութեան մէջ Ուրանիոմի ապակի (Uranglas, verre d'uranie) խառնուած է, որպէսզի ծորականութիւն (fluorescence) տայ. այսինքն գեղեցիկ կանաչ զոյն մը։ Այնպիսի խողովակներ ալ կան որոնց մէջ ուրիշ կազեր խառնուած են, կամ թէ ծորական (fluorescent) հեղուկներ զորւած են։ Ասոնց բորին ալ սրանչեփի լոյս եւ զոյն կու տան։

լոյսով մը շրջապատւած կ'ըլլայ, մինչդեռ վերուղը կարմիր և սպուար լոյս մը կը ցողացնէ, որ խողովակներուն մէջ բաւական երկարաձգուելով վայրուղին կազոյտ լոյսին կը մօտենայ, աւսանց անոր հետ շշափման մէջ մանելու։ Այս մանուշակագոյն պայծառ լոյսին (մանուշակագոյն է երբոր խողովակը անօպացած օդով լցուած ըլլայ) դրական լոյս (lumière positive) կամ թէ դրական նըդդրութ (décharge positive) անունը կուտան։

4.

ՎԱՅՐՈՒԿՂ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ

Ինչպէս որ լոյսնք Գայզլերեան խողովակներուն մէջի օդը կամ թէ միւս կազերը պէտք են այսպիսի ճնշման տակ գանուիլ որ մէկ և չորս միլիմետրի միջեւ տատանի, որպինեաւ այս տատիճանի մէջ յարասեւող անօպացաւմ մը կրնայ վերեւ միշուած լոյսի երեւոյթները սքանչելապէս յաստած բերել։ Ուստի բոլորովին աւելորդ է Գայզլերեան խողովակներուն մէջի կազերը 1 միլիմետրէն աւելի անօպացնել։

Բայց և այնպէս զիտունները հրապուրուեցան Գայզլերեան խողովակներուն պարունակութիւնը օդահանի միջոցաւ աւելի անօպացնել, անմնելու համար թէ ինչ փոփոխու-

թիւն պիտի մանէ լոյսի երեւոյթներուն մէջ ,
այն ժաքով թէ՝ քանի որ 760 միլիմետրէն 1
և 4 միլիմետրի իջեցներով այս չքեղ ու փառաւոր լոյսը մէջտեղ եկաւ , ուստի չառ հնարաւոր է որ ալ աւելի անօպրացնելով այս երեւոյթներն ալ փոխուին : Բայց , ինչպէս որ պիտի տեսնենք , փորձերը հակառակ արդիւնքը առւելին :

Եթէ Գայովերեան խողովակի մը օդը ա՛լ աւելի պարզենք , կը տեսնենք որ չառը հետէ լոյսերեւոյթը կ'ազօտանայ վոխանակ փայլեւու , այնպէս որ մեր վերեւ միշած դրական լոյսին և վայրուղին միջեւ զըտնուած խաւարին անջրաբեռը հետզետէ տարածուելով բարոր խողովակը կը բռնէ և միայն վերուղին դրական լոյսը կը մնայ , այն իւր նախնական ծաւալը կողմացնելով : Վերջապէս երլոր անօպրացումը ա՛լ աւելի յառաջ ալ տարուի , այնպէս որ սպարունակութիւնը $\frac{1}{100}$ րդ և $\frac{1}{1000}$ րդ միլիմետր ձնչման հաւասարի , այն ատեն դրական գունաւոր լոյսն ալ կը կորսուի . և վայրուղին աղօտ միջալայրը բոլոր խողովակին կը ափրանայ : Մինչդեռ այս աղօտ անջրաբեռը հետզետէ կը տարածուի , ուրիշ տեսակ ճառագայթներ ալ երեւան կ'ելն՝ որոնց վայրուղ ճառագայթներ (Rayons cathodes) անունը կուտան :

Այս վայրուղ ճառագայթները պէտք չէ սպայն չփաթել լուն Ոչօնդգենեան ճառա-

դայթներուն հետ , անոնք իրարմէ բոլորպին կը տարբերին և միայն ծագումով իրարու հետ սերպիւ կապուած են :

Հաստատապէս համոզուած ըլլալով՝ որ առանց այս հետաքրքրացարժ վայրուղ ճառագայթներուն հետ ծանօթանալու , չէ կարելի որ և իցէ կերպով Ոչօնդգենեան ճառագայթներու գաղանիքին թափանցել , և թէ հոչակառ Պրոֆ . Ոչօնդգեն միայն այս ճառագայթներուն քաջածանոթ ըլլալով էր որ զատ իւր անուամբ յորջորջու ած ճառագայթները , ուստի հարկ անհրաժեշտ համարեցայ այս կարեւոր ճառագայթներուն համար մասնաւոր զլուխ մը նուիրել : —

Ինչպէս որ ըսինք , երբ Գայովերեան խողովակինեւուն մէջի կազին անօպրացումը այնքան յառաջացած ըլլայ , որ վայրուղի ազօտ անջրաբեռը տարածուելով բոլոր խողովակը մինչեւ վերուղ լիցնէ , այսինքն դրական գունաւոր լոյսը աննշան մնացորդ մը միայն ձգելով անհետանայ , այն ժամանակ ժխասական եկեկարաբերէն , այսինքն վայրուղէն անուակ մը ճառագայթներ կը սկսին սրիռուիլ , որ խողովակին ապակիին որ մասին վրայ որ ինսան հնա կը չողան զանազան գոյներով :

Այս յառաջ եկած գոյները ապակիին անսպակին կախում ունին : Անզգիխական ապակիները մանուշակագոյն կամ կապոյտ փայլ

մը կու տան , մինչդեռ Գերմանիոյ մէջ գործածուած ապակիները առանց բացառութեան կանաչ փայլ մը կու տան : Գրեթէ միշտ վայրուղին դիմացը գանուող ապակիին մէկ մասը միայն կը փայլի , որմէ կրնանք հետեւցընել թէ փայլ տուող ձառագայթները վայրուղին կը մեկնին : Իրեւ ապացոյց , եթէ կերպով մը հոսանքին ուղղութիւնը փոխենք , այսպէս որ միւս եկելարարերը վայրուղին տեղը գայ , այն ժամանակ ապակիին փայլող մասն ալ կը տեղափոխուի , և այսպէս յաջորդաբար , այնպէս որ փայլող մասը միշտ վայրուղին դիմացը կ'ինայ :

Պէտք է յիշել որ այս միջոցին խողովակին ներքին մասը մթութեան մէջ կը մնայ , որովհետեւ այս վերեւ յիշուած երեւոյթը այն ատեն միայն յառաջ կու գայ երբոր մասուրացումը այնքան յառաջացած ըլլայ որ խողովակին ներքին մասն ազօտանայ :

Ինչպէս որ քիչ մը յառաջ յիշեցինք , վայրուղին դիմացը գանուող ապակիին փայլելուն պատճառն այն է որ վայրուղի տեսակ մը ձառագայթներ կ'արձակէ որ խողովակին մէջ թէպէտեւ չեն փայլիր , բայց խողովակին ապակիին վրայ այնպէս կը ներգործեն որ պայծառ նշոյ մը կ'առնու՝ որուն ֆոսֆորաֆոյլութիւն (phosphorescence) անունը կու տան : Վայրուղին մեկնող ձառագայթներուն ալ վայրուղի ճառագայթներ (Rayons

cathodes) անունը կու տան : Այս ճառագայթներն առաջին անգամ գտնողը Հիտուրֆեղաւ , որուն անուամբ այն Գայլերեան խողովակին՝ որոնց պարունակութիւնը այնչափ շատ անօսրացած է որ վայրուղ ճառագայթներ յառաջ կուգան — Հիտորֆեղեան խողովակիներ (Hittoffsche Roehren) կը կոչուին : Այս խողովակիները Գայլերեան խողովակիներէն կը տարբերին իրենց պարզութեամբը ու միօրինակութեամբը , այսինքն այս վերջնոյն պէս կորութիւններ , ծամածութիւններ , զարդեր և լին չունին :

Երկար ժամանակ Հիտուրֆի վորձերը նկատողութեան չառնուեցան , մինչեւ որ նշանաւոր Սնգլիացի գիտականը Քրուքս 1879ին շարունակեց և կատարելագործեց վայրուղ ճառագայթներուն գիւտը : Հիտուրֆիան խողովակիներն ալ կատարելագործուերով Քրուքս-աւեան խողովակիներ (Crookes tubes) անունն առին : Այս Քրուքսեան խողովակիներուն մէջի օգը չափազանց անօսրացած է , մօտաւորապէս $\frac{1}{1000}$ րդ միլիմետր ճնշում ունի , իրենց ձեւն ալ շատ յարմար է վայրուղ ճառագայթներուն վրայ վորձեր կատարելու :

Վայրուղ ճառագայթները շատ մը զարմանալի յատկութիւններ ունին , որոնց վրայ խօսիլը կարելի չէ զանց առնուլ , որովհետեւ բուն մեր նպատակն եղող Ռէօտպենեան ճառագայթներուն ուսումնասիրութեան շատ կը

Նախատեն և մի առ մի մէջտեղ կը հանեն
վայրուղ և Ռէօնագենեան ճառագայթներուն
մէջև եղած տարբերութիւնները :

Վայրուղ ճառագայթները միշտ մէկ ուղ-
ղութեան վրայ կ'ընմանան և իրենց ծագում
առած տեղուոյն այսինքն վայրուղին ուղղա-
հայեաց կ'ըլլայ : Վերուղին դիրքը բնաւ յա-
րաբերութիւն չունի վայրուղին հետ :

Վայրուղ ճառագայթներուն իրենց ծագ-
ման կէտէն սկսեալ ուղղազիծ կերպով յառա-
ջնալը ցոյց տալու համար՝ Քրուքս հետեւ-
եալ փորձին դիմեց : Խողովակին մէջ վայրու-
ղին դիմացը խաչաձեւ մեսաալ մը զետեղեց,
և տեսաւ որ խաչին ետեւի կողմը գտնուող
ապակիին մասը խաւարին մէջ կը մնայ , մինչ-
դեռ առընթեր մասերը վայրուղ ճառագայթ-
ներուն ազդեցութեան տակ կանոչ զոյնով կը
փոսիրափայլին և միայն ապակիին համակ
կանաչութեան վրայ մթին խաչի մը պատկե-
րը կը նէմարուի :

Վայրուղ ճառագայթները ոչ միայն ապա-
կին , այլեւ ուրիշ ամէն տեսակ ոչ մետաղ
մարմինները կրնան փոսիրականացնել , բա-
ւական է որ խողովակին մէջ այնպէս մը զե-
տեղուած ըլլան որ վայրուղ ճառագայթները
կարենան ուղղակի վրանին իյնալ : Քրուքս
այս բանին իրեւ փորձ շատ մը նիւթեր զոր-
ծածեց և համոզուեցաւ որ միայն մետաղէ
մարմիններն են որ վայրուղ ճառագայթ-

ներուն ազդեցութեան տակ չեն փայլիր :
Վայրուղ ճառագայթներուն ինկած տեղե-
րը չափազանց կը տաքնան : Ի հարկէ վայ-
րուղ ճառագայթներուն միշտ դիմացը գտնու-
ող տպակիի մասը ամենէն աւելի չուտով կը
տաքնայ , և այն աստիճան որ տաքութենէն
կարգանալով , ողին ճնշման ներքեւ կը ծալիի :
Եթէ որ այս մասերը փոխանակ ապակիի՝ մի-
տաղէ մարմիններ անցնելու ըլլանք , կը տես-
նենք որ քիչ ժամանակուան մէջ կը կարգը-
րին և նոյն իսկ կը հալին :

Վայրուղ ճառագայթներուն այս վերջին
յատկութիւնը , նաև այն յատկութիւնը որ
Քրուքսեան խողովակիններուն մէջ զետեղուած
դիւրաշարժ թշնաման (Volant à ailettes)
մը կրնայ ամենայն զիւրութեամբ գարձնել ,
պատճառ եղան որ Քրուքս վայրուղ ճա-
ռագայթներուն բնութեան վրայ հետեւեալ
նկարագրութիւնն ընէ :

Պէաք է այնպէս ենթաղըել որ խրա-
քանչիւր կազմին մարմին առանձին առան-
ձին մասնիկներէ (molécule) կաղմուած ըլ-
լայ , և այն մասնիկները բոլորովին առան-
ցական (élastique) ըլլան : Կազմը լոր-
ժուպա-Ռիւ (Théorie cinétique des gaz, Kinetische Gastheorie) ըստած զի-
ւութիւնը մեղի կը սորմեցնէ թէ որ և է
կազի մը հիւէնները զօրութիւն (énergie) մը
կը պարունակին , որուն միջոցաւ պարապու-

թեան մէջ անսովոր արագութեամբ կը շարժին : Բնականաբար իրենց արագ ընթացքին մէջ իրարու պիտի բախին : Եւ որպէսեաւ ինչպէս որ ըսինք, առանցքականութիւն ունին, հետեւաբար մտկանական գնդախաղի (billard) գընդակներուն պէս զիրար հակառակ ուղղութեամբ պիտի վաճին և գարձեալ ուղիղ ճամբու մը հետեւելով յառաջ պիտի ընթանան : Այս սկզբունքի վրայ յենդով յայտնի է թէ փակուած միջավայրի մը մէջ որչափ շատ կազի հիւլէ գանուի, այնչափ աւելի պիտի ըլլայ միջավայրին ներքին երեսներուն գէմ եզած բախումը : Այս բախումներուն ամբողջութիւնը կը կազմէ այն ճնշումը որուն ներքեւ կը գանուի կազը : Որքան քիչ ըլլայ հիւլէներու թիւը, այսինքն որչափ թեթեւ ըլլայ կազին ճնշումը, այնքան աւելի նուազ զօրութեամբ, բայց և այնպէս այնքան աւելի երկար միջոցի մը մէջ ուղղագիծ կ'ընթանան իրարու բախելէ ու վրիպելէ յառաջ :

Քրուքս կ'եզրակացընէ որ իւր խողովակներուն մէջի կազին չափէն աւելի թեթեւ ճնշումը պատճառ կ'ըլլայ որ կազին հիւլէները բարձր զօրութեամբ յառաջ ճնշումն վայրուղ ճառագայթներուն զարմանալի յառակութիւնները յառաջ բերելու համար : Հետեւաբար կընանք նկատել այս ճառագայթները իրեւ կազային մասունքներ և կամ թէ վայրուղն մեկնող փոքր մասնիկներ՝ որ եղեկ-

տրական հոսանքի միջոցաւ չարժման մէջ դրուած են : Ուրեմն եթէ կազի հիւլէները սակաւաթիւ ըլլան, այն ատեն չեն թողուր որ մասնիկներուն չարժումը խանգարուի, հետեւաբար անփոփոխ սասակութեամբ կը յարձակին որոշ ուղղութեան վրայ գանուող մարմիններու վրայ, դանանք կը տաքցնեն, անոնց փայլ կուտան, կ'այրեն, կը հաղեցընեն են :

Այս Քրուքսի դրութիւնը ի սկզբան բնագէտներու կողմէ բուռն յարձակումներու տեղի առաւաւ, բայց յետոյ կամաց կամաց ջերմ ընդունելութեան արժանացաւ, որովհետեւ Քրուքսեան խողովակներուն երեւոյթները ուրիշ կերպով չէր կարելի բացատրել : Նոյն դրութեան վրայ հիմնուելով է որ դարձեալ կարելի է վայրուղ ճառագայթներուն ուրիշ մէկ յատկութիւնը բացատրել, այսինքն դրսէն խողովակներ մօսեցուած մագնիս մը իւր ուղղութիւնը կը փոխէ :

Զարմանալի է որ վայրուղ ճառագայթները Քրուքսեան խողովակներէն գուրս չեն կրնար եղել, միշտ նոյն անջրպետին մէջ կը մնան փակուած :

Վերջապէս վայրուղ ճառագայթները և Քրուքսեան խողովակները բաւական ժամանակ անհնչան մնացին և քիչերուն միայն հետաքրութիւնը կը չարժէին : Միայն 1895 թուականին վերջեղը Ռէօնագելնի տաղանդը

յաջողեցաւ բոլորովին նոր ճառագայթ մը
գտնել որ ծագմամբ վայրուղ ճառագայթնե-
րուն հետ մեծ նմանութիւններ ունի :

Այս ճառագայթները, որ իրենց հնարջին
անուամբ Ուէօնագենեան ճառագայթներ
կոչուեցան, աշխատութեանս միակ նախառա-
կակէտը պիտի ըլլան, որոնց վրայ առաջի-
կայ զլիսէն սկսեալ պիտի խօսինք :

¶.

ՈՒԵՆՏԳԵՆԵԱՆ ՃԱՌԱԳԹԱՅԹՆԵՐ

Ուէօնագեն Քրուքսեան խողովակի մը մի-
ջոցաւ փորձեր կատարեց և տեսաւ որ վայ-
րուղ ճառագայթներուն ապակիլին վրայ ին-
կած աեղէն տեսակ մը բոլորովին անձանօթ
ճառագայթներ գուրք կը ժայթքին : Ուէօնա-
գեն այս նոր ճառագայթներուն գոյսութիւնը
իրենց ծորական (fluoréscence) (1) մարմն-
ները շողացնելու (ծորակացընելու) յատկու-
թենէն հետեւցուց :

¹ Ծորականութիւնը (fluorescence) առաջին ան-
գամ անզդիացի զիսնականին Բրուստըրի (Brewster)
ծորաքարի (fluorspath, fluorure de calcium) մէջ զը-
տած այն երեւոյին է որ, ճառագայթներուն ազգեցու-
թեան ներքեւ բաւոյ արտահոսում կ'ունենայ: Ծորական
մարմնները յատկութիւն մը ունին որ ինքնին կը բող-
բոլին եթք լոյսի աղբիւրի մը ճառագայթներուն ազդե-
ցութեան տակ զրուին:

Platinocyanure de baryum կոչուած
քիմիական բաղադրութիւնը ծորական և Երկ-
ֆոյն (dichroïque) աղ մըն է, երկգոյն կ'ը-
սեմ որովհեան մեր աչքերուն երկու զսնա-
զան գոյներով կը ներկայանայ, եթէ քովէն
դիտելու ըլլանք կանաչ կ'երեւայ, խակ եթէ
վրայէն դիտենք այն ժամանակ ծծումբի նը-
ման գեղին է և կապոյտ մանուշակագոյն ցո-
լացում մ'ունի: Ծորականութեան երեւոյթնե-
րըն ուսումնափրելու համար այս վերովշեալ
աղավ օծուած խաւաքարակը կը գործածուին
որոնց ծորագրութեանը լուսուրգէւ (écran fluoroscopyque) անունը կու տան :

Պրօֆ. Ուէօնագենի աշխատութեան սեղա-
նին վրայ դիտաւածով այս սեսակ լուսարգել
մը կը գտնուէր, որմէ քիչ մը հեռու կանգ-
նած վայրուղ ճառագայթներուն վրայ փորձեր
կը կատարէր: Բարձրաձինչ Ուումկորֆիան
գործիքի մը մակածական հոսանքը Քրուք-
սեան խողովակի մը մէջ առաջնորդեց: այս
վերջինը սե և խիտ խաւաքարապ մը շըր-
ջափակուած էր: Աշխատութեան սենեակն ալ
կէս մը միտութեան մէջ էր: Իրերու այս վի-
ճակին մէջ Ուէօնագենն նկատեց որ ամէն մէկ
եղեկարական արձակման, լուսարգելը պայծառ
կանաչ գոյնով մը կը չողար, ոչ միայն լմնոսկիով
(platine) օծուած երեսը այլ և միւս կողմը,
քաւական է որ Քրուքսեան խողովակին դար-
ձած ըլլայ: Ծորականութիւնը գործիքէն 2 մ.

հեռաւորութեան մէջ ալ տեղի կ'ունենար։
Ռէօնագեն սա հետեւութեան յանգեցաւ թէ՝
ծորականութեան պատճառը պէտք է Քրուք-
սեան խողովակներուն մէջ վնասել և ոչ այսուր։
Այս կերպով ծնունդ տուաւ բարորովին նոր
տեսակ անտեսանելի ճառագայթներու, որոնց
Ռէօնագեն ք ճառագայթներ (X. Strahlen
rays X.) (1) անուն դրաւ, թէև այսօր
հնարջին անտւամբ ընդհանրապէս Ռէօնագայթնե-
նան ճառագայթներ (Roentgen-Strahlen
rayons Roentgen, Roentgen rays)
կը կոչուին։

Եթէ քննելու ըլլանք թէ Քրուքսեան խո-
ղովակին ո՛ր կողմէն կը մեկնին Ռէօնագենեան
ճառագայթները, պիտի տեսնենք որ անոնք
միան վայրուղ ճառագայթներուն հանդիպա-
կաց կողմէն կը մեկնին։

Ռէօնագենին ուշադրութիւնը զիխաւորա-
քար դրաւեց Քրուքսեան խողովակներուն սե-
և անթափանց խաւաքարտով ծածկուած ըլ-
լարով հանդերձ, դարձեալ ծորական լուսար-
գելը շողացընելը։ Ուրեմն կը նշանակէ թէ այս
անտեսանելի ճառագայթները խաւաքարտէն
կը թափանցէին։ Ասոր վրայ Ռէօնագեն դեռ

(1) Այս նոր ճառագայթներուն անունը ք. դրուե-
ցաւ, որովհետև ուսողութեան մէջ անծանօթ թիւ մը
ք. տառով կը ներկայացընեն։ Հոս ալ ինչպէս որ յայտ-
նի է բոլորովին նոր եւ անծանօթ քանի մը հետ է մեր
գործը։

ուրիշ շատ մը անջախանյ նկատուած մար-
միններ նորագիւա ճառագայթներուն առջեւ
զեսեղելով՝ տեսաւ որ անոնց մէջն ալ թա-
փանցելով կ'անցնէին, որմէ եղասկացուց թէ
զարմանալի երեւոյթներով օժտուած այս ճա-
ռագայթները պիտի կարենան ապագային թէ
գիտութեան աշխարհին մէջ և թէ անկէ
դուրս մեծամեծ հրաշքներ գործել։

Շատ հետաքրքրական է Ռէօնագենին՝ իւր
ճառագայթներուն վրայ դրած զրգուիլն (1)
պարունակութիւնը՝ ուրիշ քանի մը սոտ հոս
կ'արտագրեն։

Եկը տեսնուի թէ ամէն մարմին՝ որչափ
ալ անթափանց ճանցցուած ըլլայ, նոր ճառա-
գայթներու հանդէպ թափանցելի է, բայց ըլ-
նականարար աստիճան աստիճան։ Հոս քանի
մը օրինակ յառաջ կը բերեմ։ Թուղթը շատ
թափանցիկ է, նկատեցի որ 1000 թերթէ բաղ-
կացած զրքի մը ետեւէն լուսարդելը պայծառ
լոյսով կը բողոքուիք, ապագրութեան թանաքն
ալ բնաւ արգելք չէր ըլլար։ Նոյնպէս
կրկն լուսասպի (Whist) մը ետեւէն լուսար-
գել կը ծորականանար, իսկ եթէ պարզ խաղի
թուղթ մը գործիքին և լուսարդելին միջև
գետեղնմ՝ բնաւ չերեւար մեր աչքերուն։ Նոյն-
պէս անագազօծի պարզ թերթ մը բնաւ չի

(1) Röntgen, Eine neue Art von Strahlen, Würz-
burg 1896.

տեսնուիր, մինչդեռ անոնցմէ քանի մը հասր կլնայ լուսարգելին վրայ փոքրիկ շուք մը ձեւացընկ : Փայտի հաստ կոճղ մը թափանցիկ է, 2 - 3 հարիւրզամեար հաստութեամբ եղենափայտ մը թափանցիկ է : Ալռմինիումի արցակ մը, որ 15 հաղորդաբամեար թանձրութիւնի, չի կրնար ծորականութիւնը դադրեցնկ, որչափ որ ալ զգալապէս ալիքաւցընէ զայն : Քանի մը հարիւրզամեար թանձրութիւն ունեցող ձգախէժի կառը մը Ռէօնագենեան ճառագայթներուն համար թափանցիկ է : Միեւնոյն թանձրութեամբ ապակիները իրենց բաղադրութեան համեաստ կը փոխուին, կապար պարանակողները (flint-glass) նուազ թափանցիկ են, քան թէ պարզ ապակիները : Եթէ ձևոքերնիս գործիքին ու լուսարգելին միջեւ բանենք, կը տեսնենք ձևոքի սալիներուն մթին չուքերը : Պլինձի, արծաթի, կապարի, սալոյ և լմսուկոյ մէջն ծորականութիւնը որոշ կերպով տեղի կ'ունեայ, պայմանաւ որ այս մեսակները շատ հաստ չլլան : 0,2 հաղորդաբամեար թանձրութիւն ունեցող լմսուկոյ կառը մը թափանցիկ է, արծաթը և պղինձը կրնան աւելի հաստ ըլլալ : Կապարի համար 1,5 հաղորդաբամեար թանձրութիւն մը անթափանց է և այս յատկութեանը համար շատ անդամ կը գործածուի :

Ռէօնագենի գրած այս տողերը

սորվեցնեն թէ՝ որպիսի՛ հրաշալի յատկութիւններ ունին Ռէօնագենի ճառագայթները և թէ ո՛չափ մեծ օդառակարութիւններ կը բնան ունենալ : Այս ճառագայթները ածուխի, ձգախէժի և մոմի մէջէն զգալի զիւրութեամբ կ'անցնին և ալի-մինկոմ կոչուած մեռազը անչափ զիւրամափանց է, որչափ հասարակին արևուուն ճառագայթներուն հանդէպ : Զարմանալի է որ միեւնոյն հաստութեամբ փայտը աւելի թափանցիկ է քո՞ն թէ ապակին :

Ռէօնագեն օրերով ու շաբաթներով այս փորձերը կատարելէ վերջը, հետեւեալ եղաւ կացութեան յանդեցու :

«Մէկ-նայն լունջրու-լուսային զանազան նիւթերու լուսայականու-լուսնը, էրենց խոռու-լուսնէն (1) կախում ունեն» :

Ինչպէս ըսկնաք Ռէօնագենեան ճառագայթները մեզի զգալի չեն, այսինքն չենք տեսներ, բայց իրենց ծորական մարմինները շողացնելու յատկութիւնը նշմարելի է : Ռէօնագեն

(1) Խտութիւնը (densitas specieisque) նաև տեսակարար ծանրութիւն (pois ts sp̄eciesque) կոչուած ծանօթ մարմնոյ մը որոշ ծաւալին կը ողնուն նոյն ծաւալով ջրոյ հետ համեմատութիւնն է : Օր. համար արծաթին տեսակարար ծանրութիւնը 10,5 է, այսինքն 1 խորանարդ հարիւրզամեար արծաթը 10,5 կրամ կը կը է, մինչեռ մէկ խորանարդ հարիւրզամեար ջուրը մէկ կրամ կը կը է:

ասկէ զատ ուրիշ զգալի աղդեցութիւն մ'ալ
նշմարեց այս առեղծուածական ճառագայթ-
ներուն մէջ, որ է լուսանկարչական սկաւա-
ռակին (plaque) վրայ գործած աղդեցու-
թիւնը:

Մինչեւ մեր օրերը կը կարծուէր թէ՝ լու-
սանկարչական սկաւառակիները միայն արե-
ւուն ճառագայթներուն զգայուն են: Սա-
կայն և այնպէս զիաէին թէ լուսանկարչական
սկաւառակիներուն զգացողութիւնը աչքի զգա-
ցողութեան չի նմանիր, որովհետեւ սկաւա-
ռակիները աւելի կապոյա և մանիշակագոյն
գոյնմերէն կը զգածուին: Ասկէ զատ ծանօթ
էր նաեւ թէ՝ ալլասեսակ սկաւառակիները
անդր-մանու-լակայէն⁽²⁾ (Ultra-violet) կոչ-

⁽²⁾ Անդրմանուշակային ճառագայթներ (rayos ultra-violets) կը կոչուին այն անտեսանելի ճառա-
գայթները, որ մանուշակագոյնէն վերջը կու գան: Ասոնց
լոյսը այնչափ տկար է որ, լուսապատկերին (spectre)՝
մէջ շատ անգամ չեն երեւար: Հելմույց՝ Գերմանացի
բնագէտը, դիտեց որ, եթէ լուսապատկերին բոլոր միւս
գոյնները վերցուին եւ երկար ժամանակ մուտին մէջ
նայերով այքերուն ցանցաթաղանթին ազգեցութիւնը
զօրանայ, այն ժամանակ իրեւ զորշ զոյն մը տեսա-
նելի կ'ըլլայ: Անդրմանուշակային ճառագայթներուն
նուազ լուսաւոր ըլլալուն պատճառը այն է որ, աչքին
լուսոյ ճառագայթը բեկերկող գործարանները ի մաս-
նաւորի սառնակերպը (cristallin) շատ լոյս կը ծծեն:
Այս ծծողութիւնը կ'աւելին քանի մարդս տարիին
առնու, ուրեմն ծերերը նուազ կը տեսնեն զոյները
քան թէ երիտասարդները:

ուած ճառագայթներէն ալ կ'աղդուին, մինչ-
դեռ մեր աչքերը լուսաւ չեն աղդուիր: Սակայն
պէտք է յիշել որ ասոնք արեւուն ճառա-
գայթներէն տարբեր ճառագայթներ են:

Ուկօնագենեան ճառագայթները թէե ան-
տեսանելի են, բայց պէտք չէ կարծել թէ
անտեսք անդրմանուշակային ճառագայթնե-
րուն հետ առնչութիւն ունենան, ո՛չ երբեք,
որովհետեւ այս վերջինները կարելի է սապե-
րու (lentille) միջոցաւ հաւաքել ու ցրուել
և հայելիս մ'անդրագագանել, մինչդեռ
Ուկօնագենեան ճառագայթները ո՛չ կրնանք
չեղել, ո՛չ բևկանել և ո՛չ ալ անդրագագանել:

Սրդեօք Ուկօնագենեան ճառագայթները
վայրուղ ճառագայթներուն չե՞ն վերաբերիր:
Դարձեալ ո՛չ, որովհետեւ ինչպէս որ տեսանք
վայրուղ ճառագայթները չեն կրնար և ո՛չ
խել Քրուքսեան խողափակներէն դուրս ելլել:
Մինչդեռ Ուկօնագենեան ճառագայթները ո՛չ
միայն ապակին ալ և ուրիշ շատ մը թանձր
մարմիններէն դուրս կրնան թափացել:

Ճատ զարմանալի է որ Ուկօնագենեան ճա-
ռագայթները լուսանկարչական սկաւառակը
արեւու լոյսին պէս կը փոխեն: Եթէ լուսա-
նկարչական սկաւառակ մը փայտէ մնառելի մը
մէջ զետեղենք, կը տեսնենք որ Ուկօնագեն-
եան ճառագայթներուն աղդեցութեան ներքեւ
փոխուեր է, որովհետեւ ինչպէս որ զիսենք
ճառագայթները կրնան փայտէն թափանցել:

Ոչօնտգենեան ճառագայթներով լուսա-
նկարները սառելրային (photographie à



Պատկեր 4

Հետեւաբար կարելի է ծածկուած մար-
մինները լուսանկարել, բաւական է որ մէջի
պարունակութիւնը աւելի խիս ըլլայ քան
թէ ծածկոյթը: Ուստի և փակուած դրամա-
կալի մը մէջի դրամները ինչպէս նաեւ պատ-
եանին մէջ զանուած ախոց մը, ասիստակին
մէջ գամուած գամեր և պատուակներ, մսին
մէջ ոսկերները են բոլորն աղ կարելի է լու-
սանկարել: Իրբեւ օրինակ հոս կը գնեմ պատ-
կեր մը (Պակ. 4) որ Ոչօնտգենեան ճառա-
գայթներով առնուած ձևոքի լուսանկարը կը
ներկայացնէ:

Պատկերիս մէջ կը տեսնուի որ կակաղ
մասերը թեթև չուք մ'առած են, մինչդեռ
ոսկերները որոշ կերպով կը տեսնուին:

Ուրեմն Ոչօնտգենեան ճառագայթներով
նկարել ըստուած ժամանակ պէտք է պարզ
լուսանկարչութեան և ասոր միջեւ գանուած
հիմնական տարբերութիւնները ինկատի տնե-
նալ:

Սովորական լուսանկարչութեան մէջ տ-
ռարկայէն մեկնող լոյսի ճառագայթները ոս-
պի մը մէջէն ամսինելով կը բեկանին և ասպա-
սկաւառակին վրայ կը ցոլանան: Լուսանկա-
րին փոքր, հաւասար և աւելի մեծ եղելը
կախում ունի նախ ոսպի հնոցին հեռաւորու-
թենէն (distance focale) և երկրորդ ոս-
պին, առարկային և սկաւառակին իրարու-
մէջ ունեցած հեռաւորութենէն:

silhouette) են, ճառագայթներուն ուղղա-
գիծ ընթանալէն յառաջ եկած, նման այն

Երբանի դիմաստուերներուն (portrait à silhouette) կամ թէ պատին վրայ ձևացած առարկաներուն ստուերներուն։ Ուրեմն սու-



Պատկեր 4


պերը Ուշնագենեան ձառագայթներուն մէջ չեն կրնար դործածուիլ որովհետեւ ինչպէս որ յայսնի է այս վերջինները բեկանելի չեն։

Ուշնագենեան ձառագայթների թիմն

Ուշնագենեան ձառագայթներն անմիջապէս բժշկութեան մէջ չերմ ընդունելութիւն գտան։ Արդէն պատկ ։ Վին մէջ տեսանը թէ որքան դիւրութեամբ կարելի է որոշել ուկրներու խախտումը (luxation) կամ խորսակումը (fracture) և կամ թէ հրացանի գնդակին մտած անզը։

Այս պատճառաւ հետամուտ եղան որ, Ուշնագենեան ձառագայթները բժշկութեան մէջ աւելի օգտակար ընելու միջոց մը զըտնեն։ Օր, համար անսան որ գործնական չէր միայն խողովակին ներքնակողմը շողացնելով Ուշնագենեան ձառագայթները արձակելը։ Որպէստեւ յայսնի էր թէ վայրուղ ձառագայթներան աղղեցութեան առկ գանուող ո՛ե է մարմին մը, ըլլա՛յ խողովակին մէջ, ըլլա՛յ խողովակին երեսին վրայ, կիսայ Ուշնագենեան ձառագայթներուն աղբիւրն ըլլալ։ Հարկ չէ սակայն որ այդ մարմինը անպատճառ տեսանելիօրէն փաղփաղի, ինչպէս ապակին ներքնակողմը։ Քրուքսեան խողովակիներուն մէջ զանուող Նետողներն ալ Ուշնագենեան ձառագայթները կ'արձակն, եթէ որ վայրուղ ձառագայթներուն աղղեցութեան ներքեւ գտնուին, թէպէտեւ առանց փոսիորափայլութեան։

Այս պատճառում մէն մի Ռէօնտգենեան ճառագայթները յառաջ բերելու ծառայող Քրուքսեան խողովակին մէջ երկու եղեկարաբերներէն զատ մետաղի կտոր մ'ալ կը զետեղին որ վայրուղին ճիշտ հանդիսակաց կ'ըլլայ և հայտնալոյրուղ (anticathode) կը կոչուի : Ահա այս հակավայրուղէն կը մեկնին Ռէօնտգենեան ճառագայթները, եթէ որ վայրուղ ճառագայթներուն ներդործութեան տակ դրուի :



Պատկեր 5

Պատկ . 5ը կը ներկայացնէ այս տեսակ խողովակ մը, որուն ընդհանրապէս Եռաբեռեւկո խողովակ (ampoule tripolaire) անունը կուտան : Աջ կողմը կը գտնուի վայրուղը, վերեւ վերուղը և խողովակին մէջ-տեղը հակավայրուղը : Վայրուղը գոգաւոր հայելիի (miroir concave) կը նմանի, որով վայրուղ ճառագայթները այս հայելոյն հնոցին (foyer) վրայ կը միանան : Վայրուղին գիմացը կը գտնուի հակավայրուղը, ուրիշ կը մեկնին ուղղաձիգ կերպով Ռէօնտ-

գենեան ճառագայթները : Եւ որովհետեւ ինչպէս որ ըսինք, խողովակին ներսի կողմը զանուող մետաղէ մարմինները սասափիկ կը տաքնան ու կը հալին, հետեւաբար հակավայրուղին ծայրը բանուկիէ թիթեղ (tome de platine) մ'անցուած է, որովհետեւ ինչպէս որ յայսնի է, այս մետաղը շատ դիմացկուն է, և ըստ հետեւորդի շատ ալ դըժուարահալ :


Վերեւ դրած պատկերս կը ներկայացնէ Գերմանիոյ էրլանգեն քաղքին մեծ գործարանէն (¹) պատրաստուած սքանչելի եռաբեռեւկո խողովակ մը :

Ինչպէս որ պատկերիս մէջ կը տեսնուի, հակավայրուղը դրաէն վերուղին հետ թերով մը կասպուած է, այնպէս որ միեւնոյն ժամանակ հակավայրուղը կրնայ վերուղ ըլլալ : Հակավայրուղը խոր վրայ ինկած ճառագայթները ճիշտ զիմացը զանուած ապակւոյն վրայ կը ցալացնէ, որով այն տեղը գեղեցիկ կանաչ գոյնով կը շողշողայ :

Այժմ կը մնայ մեզի համեստալ թէ ինչպէս կը կաստրուի Ռէօնտգենեան ճառագայթներու մէջոցաւ լուսանկարչութիւնը, որուն բժշկութեան մէջ ճառագայթութիւն (radiographie) անունը կու տան :

(*) Reiniger, Gebbert und Schall, A.-G. Erlangen.

Պատկեր 6ը կը ներկայացընէ Ռէօնտպենս-
եան լուբորտուգիւում մը , ուր կը կաստ բային
ճառագայթագրութիւնները :



Պատկեր 6.

Ճառագայթագրութեան համար պէտք է
նախ Ռէօնտպենս խողովակները յմնալունի

(trépied) մը վրայ այնպէս հաստատել որ
հակավայրուղին մեկնալ ճառագայթները ուղ-
ղածիւ դէսի վար իշնան : Այս ճառագայթ-
ները յառաջ բերող գործիքը մակածիչ մըն
է , որուն երկրարդական ընւեռները խոզովա-
կին թէ՛ վայրուղին և թէ՛ վերուղին հատ
կապուած են : Խոզովակին վարի կողմը , սե-
ղանին վրայ կը գանուի սեւ և լոյսի անթա-
փանց թղթալ ծածկուած լուսանկարչական
սկաւառակ մը : Սկաւառակը կարելի է նաև
փայտէ արկրիկի մը մէջ Ռէօնտպենս ճա-
ռագայթներուն ենթարկել , որովհետեւ փայ-
տը այն ճառագայթներուն համար այնքան
թափանցիկ է , որքան սեւ թուղթը : Բայց
սա սարկերութեամբ որ այն ժամանակ սկա-
ւառակին վրայ փայտի խայտացներուն , այ-
սկանքն փայտի խիս նախրդներուն պատկեր-
ները կ'ելլին . ինչ որ ճառագայթագրութեան
մաքրութիւնը կինան մեծապէս եղծանել :
Հետեւարար նախամնծարելի է միշտ լոյսի
զդայուն սկաւառառառակը սեւ թղթալ մը պա-
տելլ : Յետոյ այս թղթին վրայ կը դնեն
լուսանկարուելու որոշուած առարկան , օր-
համար , ձեռք մը : Երբոր մակածիչ գործիքը
գործունէութեան մէջ դրուի , այն առեն
սկաւառակը լաւ մը կը ճառագայթաւորուի ,
ի մասնաւրի ձեռքին շուրջը , քիչ մը թե-
թեւ . կերպով սակայն հոն ուր որ ձեռքին
մաելին մասը կը գտնուի , և շատ քիչ բան

ուր որ ձեռքին սակները կը գտնուին։
Հաւ լուսանկար մը սասանալու համար
որքան ժամանակ պէտք է Ռէօնադենեան
ճառագայթներուն արդեցութեան ենթարկել։
Այս բանս կախում ունի նախ լուսանկարուող
ստարկայէն։ Օրինակի համար, պատեանին
մէջի ակնայը, զրամանակին մէջի զրամները
եւն աւելի դիւրաւ կը լուսանկարուին քան
թէ ձեռքին, սաքին, կողերուն եւն սակր-
ները։ Դարձեալ կախում ունի խողովակին
գերազանցութենէն, որուն մէջի օդը ոչ չա-
փազանց խասացած և ոչ ալ չափազանց անօս-
րացած պէտք է ըլլաւ։ Վերջապէս կախում
ունի նաև գործածուած մակածիչ գործիքին
որտեն։ Ռէօնադենեան ճառագայթներով
լուսանկարչութեան ծառայող լաւ մակածիչ
գործիք մը մօտաւորապէս 5—600 դրանք
կ'արժէ։

Ամէն բանէ աւելի պէտք է ուշաղրութիւնն
դարձնել որ մակածիչն ընդհատիչ գործիքը
(interrupteur) արագ բանի, որովհեաւ բը-
նագիտութենէն մեղի ծանօթ է որ, մակածա-
կան հասանքին ոյժը՝ սննոր մզումներուն
թիւէն կախում ունի։ Որչափ աւելի ըլլայ
երկիլայրկեանի մը մէջ հասանքին տուած մը-
գումներուն թիւը ամչափ աւելի զօրաւոր
կ'ըլլայ հասանքին ոյժը։ Ասոր համար է որ
սակաւ առ սակաւ սկսաւ, փոխանակ սովո-
ռական գործածուած ընդհատիչ գործիքին՝

Նիփեան մուրձին (marteau de Nœf), ու-
րիշ աւելի արագ զործող ընդհատիչ գործիք-
ներ զետեղել Ռէօնադենեան լուսանկարչու-
թեան համար սահմանուած մակածիչ զործիք-
ներուն վրայ։ Այս օրուան օրս մեծ յարդ կը
վայելեն անդիէ ընդհատիչները (interrupteur
à mercure), որնց մէջ հոսանաքին
փակուիլը ու բացուիլը մետաղէ բարակ ցու-
պիկի մը ձեռքին է։ Այս մնաւաղի կառը ինք-
նարերաբար մոդիկի աւազմնին մէջ մանելով
ու ելեկով հոսանքի կը զոյէ ու կը բանայ։
Մեծ նախապատուութեան արժանացած է նաև
ամենամեջին ժամանակներս գործածուած
վենելուէ ընդհատիչները (interrupteurs de
Wehnelt), որնց միջոցաւ մակածիչ գոր-
ծիքները սքանչելի ճառագայթներ կ'արտա-
զրեն։ Դժբախտաբար պիտի չկարենամ այս
գործիքին վրայ մանրամանաբար խօսիլ, ո-
րովհետեւ թէ չափազանց կնճռու է և թէ մեր
նպատակէն զմեղ կը չեղցնէ։

Ճառագայթագրութեան համար գործած-
ուած մակածիչ գործիքներուն տարապայման
գինը պատճառ եղաւ որ չատեր ուզեցին Ռէօնա-
դենեան խողովակներուն մէջ յառաջ եկած
եկեկորական արձակումները առանց մակածիչ
ներու յառաջ բերել։ Խակապէս յաջորեցաւ
բարձրաձիւղ եկեկարականութիւնը, նորահնար
եկեկորական մեքենայի մը միջոցաւ յա-
ռաջ բերել։ Որչափ որ ալ մեր աշխարհածաւ-

նոթ Ռամսդենի լիճայիշը Եւկրանկան մետեհան (machine électrique à frottement de Ramsden) ի վիճակի չէ Քրուքսեան խողովակներուն մէջ Ռէօնագենեան ճառագայթներ արձակել, բայց աղջեցու-Եւկանիշը Եւկրանկան մետեհայով (machine électrique à influence) մը, ի մասնաւորի Ուիմշուրի մեքենայով (machine de Wimshurst) և յարմար Ռէօնագենեան խողովակներով կարելի է քիչ ժամանակուան մէջ լուսանկարներ յառաջ բերել:

Նկարուելին վերջը կատարուելիք գործողութիւնները բնաւ չեն տարբերիր հասարակ լուսանկարչութենէն:

Նկարուելի վերջ սեւ թղթի մէջ ծածկած սկաւառակը սառւերասենեակ (chambre obscure) կը բերեն, հոն թեթեւ կարմիր լոյսի մը մուայլ նշոյլին սակ ծածկոյթը կը հանեն և ձեւացած պատկերը լուսանկարչութեան արուեստին պահանջմանց համեմատ սկաւառակին վրայ կը հաստատեն:

Հսած էինք թէ Ռէօնագենեան ճառագայթները platinocyanure de baryumով ծեփուած լուսարգելը կը շողողացնեն: Հետեւաբար ձեռքին ոսկըրը, պատեանին մէջի ակնոցը, դրամակալին մէջի դրամները ուղղակի կերպով կը տեսնուին, երբոր Քրուքսեան խողովակին դուրս, Ռէօնագենեան ճառագայթները ծորագրային լուսարգելին

վրայ իման և քննուելիք առարկան ալ ճառագայթներուն ուղղութեամբ խողովակին և լուսարգելին միջնեւ զետեղուի:

Այժմեան գործածուած ծորագիտային լուսարգելները կը բազկանան և խաւաքարտէ մը, որուն մէկ երեսը platinocyanure de baryumի փախով օծուած է: Որպէսզի լուսարգելը ծորականանայ՝ պէտք է որ սենեակը կատարեալ մթութեան մէջ ըլլայ: Եթէ ուզուի լուսոյ մէջ աշխատիլ, այն ատեն փոխանակ լուսարգելին ուրիշ գործիքի մը կը դիմն, որուն ծածկադէտ (cryptoscope) անունը կը արուի: Այս ծածկադէտը լուսոյ անթափանց արկղիկ մըն է, որուն յատակը platinocyanure de baryumով ծեփուած խաւաքարտի կատը մը կը գտնուի: Արկղիկին յատակին դիմացը ծակ մը բացուած է, որպէս կարելի է աչքով դիմակը, որովհետեւ արեւուն լոյմը չի կրնար յատակին թափանցկը, հետեւաբար Ռէօնագենեան ճառագայթներով յառաջ եկած ծորական պատկերները կարելի կ'ըլլայ որոշակի տեսնել:

Ռէօնագենեան ճառագայթները, ինչպէս որ յայնի է, ամէնէն աւելի բժշկութեան մէջ կը գործածովն: Վնասուած ոսկը մը տեղն ու ձեւը գանազանելու՝ նաև մարմնոյն մէջ մտնող ամէն տեսակ օտար մարմինները, ինչպէս են գնդակները, մետաղի կարստանքները, ասեղները և լին: ցուցընելու համար

զրեթէ ամէն օր հիւանդանոցներու մէջ կը գործածուին։ Զկայ մարմնոյն վրայ կէտ մը, ուր կարելի չըլլայ ճառագայթներու միջոցաւ թափանցել, ոտքին մատերէն սկսեալ մինչեւ զլուին ու իրանը։ Սքանչելի կերպով կը տեսնուին սրտին շարունակական շարժումները, սասամքախն տեղափոխութիւնները և շատ մը ուրիշ՝ մարմնոյն խորը տեղի ունեցած գործողութիւններ։ Ի մասնաւորի վերջին կատարելագործեալ մեքենաներու չնորհիւ կըրնանք քանի մը վայրկեանի մէջ ամէն բան տեսնել։

Վերջերս սկսան Ռէօնագենեան ճառագայթները բժշկութիւնէն զսոս ուրիշ բաներու ալ գործածել, ի մէջ այլոց զանազաներու համար արուեստական կերպով պատրաստուած սուրճի և պղպեղի հաստիկները, և թէյերուն մէջ սուկա խառնուած մնասաղի փոշիները։ Նաև խողի մսին մէջ ձարակները (trichines) զանազանել կարենալու լուագոյն միջոցն է։

Ձարմանալի է որ գաղղիական և անդդիտական մաքսաստեններն ալ սկսան գործածել, կասկածելի մնատւկներուն պարունակութիւնը առանց բանալու ստուգերու համար։ Բայց այս բանու չկրցաւ գոհացուցիչ արտիհնք մը սուլ, վասն զի գիտենք թէ ճառագայթները կարծր մարմիններէն ներս չեն կրնար թափանցել։

Այս վերուե թուածներէս զատ դեռ ուրիշ շատ բաներու կը գործածուին Ռ. ճառագայթները, զորոնք հոս մի առ մի թուելը զանց կ'առնուում։ Մէկ խօսքով առանց՝ զիտութեան, արուեստագիտութեան ու վաճառականութեան մէջ մասսացած ծառայութիւնները շատ մեծ են։

2

ԲԵԿԵՐԵԼԻ ԵՒ ԲԼՈՒԴԻԾՅ ՃԱՌԱԴԱՅԹՆԵՐԸ

Ռէօնագենեան ճառագայթներուն վրայ բառականաչափ տեղեկութիւն տաղէ վերջը կ'անցնիմ կարծ ի կարծոյ խօսելու երկու ուրիշ ճառագայթներու վրայ եւս, որոնք վերջին տարիներու մէջ մեր ամէնուն աշխագրութիւնը գրաւեցին։

Ինչերելի ճառագայթները. — Ինչպէս աւեստանք՝ Ռէօնագենեան ճառագայթները յառաջ բերելու համար՝ մեծամեծ գործիներու կը կարօաինք՝ ինչպէս Քրուքսեան խողովակներ, կայծարազրիչներ կամ թէ եկեկորական մեքենաներ են։ Ինչպէս որ բինք, Քրուքսեան խողովակին մէջ վայրուղէն ճառագայթներ ելլելով, գէմը գանուած ապակւոյն վրայ կը ցրանան և ցուցած տեղը կը փոսիորախալի։ Այս ասեն խողովակին մէջէն Ռէօնագենեան ճառագայթներ գուրս կ'արձակուին։ Երբ Ռէօնագեն այս լոյսը

գտաւ, բնագէտները մտածեցին, որ անպատճառ ապակւոյն փոսփորափայլութեան և նոր ձառագայթներուն ծաղման մէջ կապալցութիւն մը կայ: Հետեւաբար բնագէտները քըննցին թէ արդեօք ամէն փոսփորափայլով նիւթեր Ռէօնտգենեան ձառագայթներ արձակելու յատկութիւնը չունին: Ասիկա թէ ն չստուգուեցաւ բայց և այնպէս խումբ մը մարմիններ երեւան եղան, որոնց հաստագոյնակեր գործեր նէ-լէր (substances radioactive) անունը կու տան:

Հէնրիկոս Բնկերել⁽¹⁾ 1896 թուականին գտաւ գեղեցիկ ծորականութիւն ունեցող Ուրանիումի աղերը: Տեսաւ որ այս աղերը լոյսի անթափանց թղթէ անցնելով՝ լուսանկարչական սկանառակին վրայ այնպէս կը ներգործեն ինչպէս Ռէօնտգենեան ձառագայթները:

Օր մը, երբ երկու նշանաւոր գոզգուացի քիմիապէտներ՝ այր և ափելին կիւրի, Բնկերելի լաբորատորիամին մէջ Ուրանիումի հանքերուն արձակած ձառագայթներուն չափին վրայ ուսումնասիրութիւններ կը կատարէին, յանկարծ տեսան որ այս հանքերէն ոմանք շատ աւելի ձառագայթաներգործիչ էին քան

⁽¹⁾ Henri Becquerel, ծնած 1852ին, ժամանակակից նշանաւոր գաղղիացի բնագէտ, որդի Alexandre Becquerel (1820-1891) եւ թոռն Antoine-César Becquerel (1788-1878):

թէ Ուրանիումը: Օր համար ահասն որ Եօաւ խիմասպի ձիւթաքարը (Pechblende, արան օxydulé) երեք մնագամ աւելի զօրուառը ձառագայթ կ'արձակէր քան թէ Ուրանիումը: Ասկէ այր և ափելին կիւրի հանեցուցին ար, այս հանքերուն բաղադրութեանց մէջ ուրիշ նիւթ մ'եւս կայ, որ շատ աւելի զօրուառը ձառագայթաներգործիչ է քան թէ ուրանիումը: Հետեւաբար ձիւթաքարը մանրուկրիստ քիմիական քննութեան ենթարկեցին և սկսան անոր ամէն մէկ կաղմիչ մասերը իրարմէ բաժնելով առանձին առանձին քնննել: Վերջապէս բաւական երկար ժամանակ աշխատելէ վերջը՝ երկու նոր մարմին գտան, որոնցմէ մին Պոլոնիում (Polonium) խալ միւսը Բաղդրում (Radium): Այս Ռամպիումի քլորաջրածնացին աղը chlorure de radium միլիմասւոր մնագամ աւելի զօրուառ էր, քան թէ Ուրանիումը: Հազար կրամ ձիւթաքարը հաղիւ 0,40 հորիւրորդագրամ Ռամպիումի աղ կը պարունակէ: Հետեւաբար զի՞ն ալ սուզ է՝ այսօրուան օրս Վիեննայի մէկ հարիւրորդագրամ Ռամպիումի աղը 120 կրամէի (6 սոկի) կը ծախուի:

Սամց տանց վրայ աւելի ծանրանարու անցնինք Աէկերէլտան հաստագոյնակերու: Էստ գաղղիացի զիմանականին՝ այնպիսի նիւթեր կը գտնուին, որ առանց ո և է գործիքի միջնորդութեան Ռէօնտգենեան ձառագայթներ

կ'արձակեն : Բեկերելին ակնարկած նիւթն Ուրանիտառըն (Uranite) էր , որուն բաղադրութեան մէջ Ռազիում կը գտնուի : Այս հրաշալի նիւթին ազգեցութիւնը ճիշդ Քրոքըսեան խողովակին արտադրած արդիւնքին կը նմանի : Այս ալ անոր պէս ծորական մարմինները կը ծորականացընէ և լուսանկարչական սկաւառաւին վրայ ալ կ'ազգէ :

Դժբախտաբար երկու սպատճառաւ դեռ կարելի եղած չէ այս սքանչելի զիւան օգտակարապէս կիրարկել : Նախ՝ որովհեան այս զիւան ապահով արդիւնք յառաջ բերելը գեռ բոլորամին սառագուած չէ և երկրորդ՝ որովհեան զինը չափազանց սուլ է : Եթէ այս դժուարութիւնք հարթուին, կինամ ըսել թէ Ռէօնագենեան արտեսառազիստութեան մէջ մնած յեղաշրջում տեղի պիտի տանեայ : Այնուհեան Ռէօնագենեան ճառագոյթներ արտադրելու համար մեծածախս դործիքներու պէտք պիտի չունենանք . միայն Ռազիումի կտոր մը բաւական պիտի ըլլայ նոյն արդիւնքը յառաջ բերելու :

Բանությունի ճառագոյթները .— Առկէ ուժարի յառաջ Պարիսի գիտութեանց ճեմարանին (académie des sciences) մէջ նշանաւոր զիւանի մը վրայ խօսուեցաւ , որ մնանքուներութեան արժանացած էր զիւանականաց կողմանէ և օրաթերթերու սիւնակները լիցուցած : Այս զիւան էր նանակի հա-

մալսորանին զիտութեանց բաժնին ուսուցիչներէն Պրոֆ . Բլոնդոյի գտած ճառագոյթները , որոնց ինքը Ն ճառագոյթներ (gauyons N) անունը տուաւ , ի յիշտատկ նանակի քաղքին , ուր գտնուեցան այս ճառագոյթները :

Այս ճառագոյթները այնպիսի ուրոյն յատկութիւններ ունին , որ կարելի չէ թէ ընթերցողներուն զարմանքն ու ճետաքըրքրութիւնը չչարժեն : Ասո՞ք կը բարին գրեթէ բոլոր վազան լուսոյ ազրիւրներէն և թէ կլնան այս ազրիւրներուն ազգեցութեան ասկ գանուող բոլոր մարմիններան մէջ կուտակիլ : Օրինակի համար ճամբուն վրայ զըտնուած խիճները , պատերուն աղիւսները . որովհեան սասնք՝ ինչպէս որ յայսնի է , արեւուն ճառագոյթներէն օրն ի բուն կը լուսաւորուին : Ասո՞նցմէ զատ լապաերի մը մեատիէ երեսները , ուր քարիւղի կանթեղ մը կը վասի ու կը փայլի : Բոլոր այս մարմինները ըստ Պրոֆ . Բլոնդոյի Ն ճառագոյթներ կ'արձակեն :

Թիչ վերջը , Նանովի բժշկական համալսարանի ուսուցիչներէն Պրոֆ . Շարպանակէնկանակի էականից թէ՝ ոչ միայն անշունչ ասարկանները , ալ և կենդանի էակներն ալ կարող են Ն ճառագոյթներ արձակել :

Արդ պէտք ենք հասկնալ թէ՝ ի՞նչ են այս ճառագոյթները , ի՞նչ է իրենց նկարա-

գիրը, որո՞նք են իրենց խակական յատկութիւնները։ Պատի ջանամ այս երեք հարցումներուն՝ սրչափի կարելի է, յատակ և համառափիւ սրտառափաննել։—

Բլոնդլոյ դարձեալ Քրուքսեան խոզովակներու հաւ զբաղած միջոցին գտաւ Ն ճառագայթները։ Այս ճառագայթները, հակառակ Ռէսուպեներուն ճառագայթներուն բնելուսացանելիք (polarizable), բնելուսացանելիք (réfrangible) և լուսոյ ցոլացման օրինաց ենթարկուած են։

Ք ճառագայթներուն նման, Ն ճառագայթներն ալ կրնան շատ մը՝ անթափանց մարմիններուն մէջէն թափանցել։ Օրինակի համար, անսպի, պղնձի, արուրի, ալումինիտի, պողպասի, արծաթի, ոսկեոյ։

Բայց կազմարը, լոնսովին և ջուրը բարովին անթափանց են։ Ծխախոտի թուղթը ինքնին բնականարար թափանցիլ է, բայց երբ քիչ մը ջրավ թրջենք զայն, կը տեսնենք որ անթափանց կ'ըլլայ, որովհետեւ ջուրը թղթին թափանցականութիւնը կը չնջէ։

Ուղղակի կրապավ լուսանկարչական ոկտառաւիններուն վրայ չեն ազգեր, բայց և այսպէս կրնան ինչ ինչ մարմիններ զրդուելով իրենց գոյութիւնը տեսանելի ընել։ Օրինակու մը բայցարելու համար, եթէ որ պղտիկ կայծի մը հանդիպելու ըլլան, կը տեսնենք որ անսոր փայլը կ'աւելնայ ահա իրենց այս

եղական յատկութիւնը Բլոնդլոյի հետաքըրք-րութիւնը շարժեց։ Եթէ ծորական նիւթով (1) մ'օծուած լուսարդել մը ցերեկը արեւուն ազդեցութեան տակ դնելով՝ գիշերը դիմենք, կը տեսնենք որ պայծառ կը շողայ։

Բլոնդլոյ լուսոյ զանազան աղբիւրներուն, ինչպէս են արեգակը, եկեղեցական լոյսը, լուսաւորութեան կազը, քարիւղի կանթեղը Ն ճառագայթները արձակելը փորձով տեսնելին ենքը, գտաւ որ այս ճառագայթները կրնան նաև խումբ մը մարմիններու մէջ կուտակուիլ, ինչպէս ոսկեոյ, կապարի, լուսնոսկեոյ, արծաթի, զինկի, երկաթի եւն։ մէջ, եթէ երեք անոնց գէմը գտնուին, յեսոց իրենք եւս Ն ճառագայթներ կ'արձակեն։

Բլոնդլոյ իր հետազօտութիւնները շարու նակելով երեւան հանեց, որ մասնկային ճընշումը (compression moléculaire) Ն ճառագայթներուն արտադրութեան մէջ կարեւոր գեր կը խաղայ, և ասոր իրրեւ ապացոյց կը ներկայացնեմ մխուած պղղպասար, մխուած ապակին, սրանք մշտակայ Ն ճառագայթներ կ'արձակեն և այս բանս կը տեւէ անհունապէս, ցորչափ որ իրենց մասնկային վիճակը

(*) Հնդկանրապէս բնագիտութեան մէջ զործածուած ծորական մարմինները սulfureի աղերն են, որ համար sulfure de zinc, sulfure de calcium են։

Հէ փոխուած : Այսպէս Բլանդլոյ դիմեց որ , հոռմէական դարաշրջանի վերաբերող պողպաէ կոթով դանակ մը , որ պեղումներուժամանակ Գաղղիա գտնուած էր , այնքան սաստիկ կերպով Ն ճառագայթներ կ'արձակէր , որ կարծեա նոր մխուած պողպասի կառորմեղած ըլլար :

Որչափ ալ Պրոֆ . Բլոնդլոյի ըսածներն անակնկալ ու հետաքրքրական նորութիւններ ըլլան , պիտի տեսնենք որ Պրոֆ . Շարպանտիէի կատարած քննութիւնները շատ աւելի հետաքրքրաշարժ են :

Շարպանտիէ գրականապէս հասաստեց որ Ն ճառագայթները կրնան նաև Բլոնդլոյին ցոյց տուած լոյսի աղբիւրներէն տարրեր ծագում ունենալ : Երկար տեսն մանրակիւտ փորձերու դիմելէ վերջը , գտաւ ինք , որ մարդկային գործարանաւորութիւնը , ինչպէս նաև կինդանիներունը՝ ըլլա՞ն անոնք պաղարիւն , ըլլա՞ն տաքարիւն , Ն ճառագայթներ կ'արձակին :

Փորձերը ցոյց տուին որ , մթութեան մէջ երկար տեսն պահուած կինդանիներն ալ այնչափ շատ Ն ճառագայթներ կ'արձակին , որչափ լուսոյ մէջ պահուածները : Հետեւաբար , պէտք չէ կարծել թէ իրենց լոյսը արեւէն համբարած ըլլան , այլ ըստ Շարպանտիէի և ուրիշներուն՝ այս ճառագայթներուն աղբիւրը պէտք է մարմնոյն մկանային և ջղային հիւսուածներուն մէջ վհստուել :

Երբ կենդանւոյ մը մկանները կարկամեցրնենք , կը տեսնենք որ ճառագայթներն աւելի մնձ համեմատութեամբ դուրս կ'եղին՝ քան եթէ հանգստութեան մէջ ըլլային : Եթէ բովանդակ մարմնոյն երկայնութեանը լուսարդել մը պտըրացնենք , որուն մակերեսը sulfureի աղով օծուած ըլլայ , այն ատեն կը տեսնենք որ , եթէ մկանները կարկամած և ջղերը գրգռուած են , շատ աւելի պայծառ լուսով կը չողշողայ , քան թէ հանգիստ եղած յամանակ :


Այս կերպով յառաջանալով Շարպանտիէ կրցաւ կուրծքին մէջ սրտին բռնած տեղը որոշակի տեսնել : Յեսոյ կրցաւ նաև մարմնոյն մէջ երկարած ջղի մը տեղը հաստատապէս որոշել : Օրինակի համար , լուսարդելը մէկու մը գանկին վրայ գնեղով՝ պատուիրեց որ խօսի , այն ատեն որոշ կերպով աչքին առջեւ ունեցաւ ուղեղին մէջ խօսելու կենդրունը (centre de langage) :

Վերսիշեալ զարմանալի երեւոյթները , որոնք կենդանի էտիներու և անշունչ տուարկաններու կողմէ արձակուած Ն ճառագայթներու միջոցաւ տեղի կ'ունենան , կիննեք ամէն օր տեսնել՝ ինչպէս որ ըսինք , փոսիրափայլ sulfureներու քով , կամ թէ աւելի դիւրա՝ ամառը , գիշերուան կայծոռիկներու (lampyre noctiluque) քով , և փոսիրափայլ ցուպիկներու (bacilles phospho-


rescents) մշակութեան մէջ, որոնք լինչպէս
որ յայտնի է, եղեկարական կայծեր կամ թէ
բնախօսական լոյսեր (lumière physiolo-
gique) կ'արձակեն: Եթէ զիշերուան աղ-
ջամուղին մէջ կայծուիլ մը դիտենք, կը
տեսնենք, որ լոյսին պայծառութիւնը կ'ա-
ւելիսայ ու կը պահի. նշան մը իւր ջիղե-
րուն հանգարս կամ զրդուած ըլլալուն:

Որչափ ալ այս գիւտը մեծ յառաջաղի-
մութեան մը նշան է, բայց և այնպէս զեռ
ևս կարելի չէ եղած զայն զիտութեան մէջ
օգտակարանպէս դորձածելի ընել:

Վ Ե Ր Զ



up against the difficulties of
the climate and the
various forms of life
existing there. The example of a number of
colonies in the same
country, having
been founded in
the same circumstances,
and having been
subjected to the same
various influences,
will be found to afford
the best guide for
arriving at a correct



Պ. Ա.

No 6526

ԳԻՆ Յ ՂՐՈՒՇ